

Ո՞վ ՊԻՏԻ ԹԱՐԳՄԱՆԷ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ



Թերեւս ինծի պէս մտածողներ, եթէ ոչ հրապարակաւ, բայց ներքեալ պէս վերոգրեալ շատ կարեւոր հարցումը ուղղեն իրենց իրենց, թէ ո՞վ կամ որո՞նք պիտի ըլլան ընտրեալ թեկնածուները Աւետարանի աշխարհարար թարգմանութեան:

Այս հարցումը կը թելադրուիմ ընելու հրապարակաւ եւ այն մտահոգութեամբ, որ ներկայ Հայ Հոգևորականութեան մէջ, բացառելով քանի մը համեստ Հեղինակութիւններ, գոնէ ես չեմ գտներ մէկը, որ ոչ միայն ըլլայ մեր Հին եւ նոր լեզուներուն հմտօրէն տիրապետած մտաւորական մը, Գուրեան եւ Գուշակեան գրագէտ Սրբազաններու բարձրորակ մակարդակով, այլի ծանօթ ըլլայ բնագրի լեզուին, որպէսզի կարենայ տալ մեզի գրաբարէն աւելի հարազատ եւ աշխարհաբար թարգմանութիւններէն աւելի ընտիր հայերէնով՝ Նոր Կտակարանի նոր թարգմանութիւն մը:

Յանդուղն ու յաւակնոտ արտայայտութիւն մը գուցէ նկատեն ոմանք, եթէ ըսեմ թէ գրաբար Աւետարանը՝ կարծուածին չափ հարազատ չէ: Ան ալ ունի իր ստուերները, եւ կրնամ ըսել, տեղ տեղ թանձր ստուերներ, երբ բընագրին հետ կը բազդատենք գայն:

Յանձնախումբը, որ պիտի կազմուի մօտիկ յառաջիկային, մեծագոյն սխալը պիտի գործէ եւ յումպէտս իր ջանքն ու ժամանակը պիտի սպառէ, եթէ գրաբար Նոր Կտակարանը որպէս բնագիր ընդունելով ձեռնարկէ թարգմանութեան գործին:

Մինչեւ հիմա, հրատարակուած աշխարհաբար թարգմանութիւններուն մէջ՝ գրաբար թարգմանութեան չափ՝ յունարէն բնագրին հաւատարիմ կըրնանք նկատել Աստուածաշունչի Աւետարանական Ընկերակցութեան հրատարակութիւնը: Իայց կը ցաւինք ըսելու, որ գործածուած մեր աշխարհաբար լեզուն ո՛չ մէկ գրքի մէջ այնքան շնորհազուրկ եւ անփառունակ տարազով յայտնուած է՝ որքան այդ թարգմանութեան մէջ:

Նոյնպէս, Գարեգիին եւ Շնորհք Պատրիարքներու գրաբար Նոր Կտակարանէն կատարած ազատ թարգմանութիւնները, ազատ ու անհարազատ ըլլալով հանդերձ, չեն յարողած իրենց գրագէտի գրչով տալ մեզի զրական թարգմանութիւն մը:

Աստուածաշունչի օտար լեզուով հրատարակութիւններն ալ՝ հարազատութեան տեսակէտէն վիճելի նկատուած են Յոյն բանասէրներու կողմէ:

Կրնամ սակայն խղճի մտօք յայտարարել՝ թէ Հազար Հինգ հարիւր տարի առաջ՝ մեր Հելլենագէտ Թարգմանիչները, հակառակ որ ո՛չ մաստնազարան ունէին, ո՛չ բառարան, ո՛չ թուղթ, ո՛չ լոյս եւ ո՛չ մէկը այն բազմաթիւ դիւրութիւններէն, զորս ունինք մենք այսօր մեր տրամադրութեան տակ, դարձեալ բարձրօրէն շնորհաւորելի ու բարձրօրէն գնահատելի են, որ կըրցան տալ մեզի Նոր Կտակարանի թարգմանութիւնը, գրեթէ կատարելու-

թևամբ, եւ այնքան հարագատ, որքան մեր ժամանակի օտար թարգմանութիւններն են :

Յոյն աստուածարաններու վկայութեան համաձայն՝ քնազրիւ ամենէն հարազատ թարգմանութիւնը ասորականն է, որ կատարուած է Երկրորդ Կարուն սկիզբը : Անոր յաջորդած է զպտերէն թարգմանութիւնը Երրորդ Կարուն վախճանին : Իսկ հայերէն զբարբար թարգմանութեան մասին, որ կատարուեցաւ զրիբու գիւտէն անմիջապէս ետք, ոչ մէկ կարծիք եւ յիշատակութիւն կը գտնենք Յոյն հին պատմութեան մէջ :

Մարկոսի Աւետարանի Ա. Գլխուն 14-րդ համարին մէջ՝ բառ մը կայ, որ Թէ՛ հայերէն եւ Թէ օտար թարգմանութիւններուն մէջ երբէ տարբեր բաներով թարգմանուած է, բոլորովին տարբեր՝ քնազրի բառին արտայայտած իմաստէն :

- Գրաբար Աւետարանը կ'ըսէ . եւ յետ մատնելոյն . . . :
- Աշխարհաբար թարգմանութիւնը՝ մատնութեմէն ետք . . . :
- Անգլերէն թարգմանութիւնը՝ անբրակալութեմէն ետք . . . :
- Ուրիշ թարգմանութիւններ՝ բանտարկութեմէն ետք . . . :

Իսկ յունարէն քնազրին եւ նորագոյն յունարէն վերածուածին մէջ, բանն է յանձնուելն ետք :

Բնագիրը կ'ըսէ . Մէկա՛ տէ դօ բարատօքի՛նէ, իսկ աշխարհաբար յունարէնը՝ Ափո՛ւ տէ բարա՛տօքի՛նի . որ կը նշանակէ՛՝ երբ յանձնուեցաւ :

Յունարէն բարատի՛տօ կը նշանակէ յանձնել, իսկ քրտի՛տօ՝ մատնել, դաւաճանել :

Նոյնպէս Մարկոսի Աւետարանին Ա. Գլխուն 17-րդ համարին մէջ, մարդոց որտարդ, պէտք է ըլլայ՝ մարդոց ձկնորս, քանի որ Քրիստոս իր աշակերտներուն արհեստէն թելադրուած ուղղեց անոնց այդ խօսքը : Թէ՛ յունարէն նորագոյն լեզուին եւ Թէ՛ օտար թարգմանութիւններու մէջ պահուած է քնազրին ձկնորս բառը, քանի որ աշակերտները արհեստով ձկնորս էին եւ ո՛չ Թէ որտարդ :

Յունարէն լեզուն —ինչպէս հայերէնը— ունեցեր է եւ ունի իր բարբառները, որոնք Աթէնքի մէջ խօսուած աստիկեան լեզուէն բոլորովին տարբեր էին այն օրերուն, երբ Քրիստոս յայտնուեցաւ երկրի վրայ :

Հաստատուած է Թէ՛ նոր Կտակարանի յունարէնը՝ Աղեքսանդրիոյ մէջ շործածուած բարբառն է եւ շունի հելլէն դասական լեզուին շարագրական գեղեցկութիւնը :

Պատմութենէն դիտենք, որ Մեծն Աղեքսանդր, երբ տիրեց Եգիպտոսի եւ Ասիոյ մէկ մասին՝ իր աշխարհակալութեան ենթակա երկիրներուն մէջ ներմուծեց յունարէն լեզուն եւ մշակոյթը : Հիմնեց նոր քաղաքներ, գրաւ նոր օրէնքներ եւ միջնա իսկ ստիպեց իր հպատակներուն յունարէն սորվիլ՝ եթէ կ'ուզէին հասարակութեան եւ պետութեան մէջ բարձրագոյն դիրքեր զբաւել :

Յունարէն լեզուն եւ գրականութիւնը այնքան ծաւալ գտած էին ժողովուրդներուն մէջ, որ երբ Հռովմէական Կայսրութեան թլարկութեան տակ մասն Մեծն Աղեքսանդրի նուաճած երկիրները, յունարէն լեզուն փոխանակ ջնջուելու կամ տկարանալու՝ աւելի զօրացաւ, որովհետեւ Հռովմէացի տիրապետողները բաց պահեցին իրենց պալատներուն դռները Յոյն իմաստասէրներու առջեւ եւ անոնց յանձնեցին իրենց զաւակներուն դաստիարակութիւնը : Պապիրոսները, այսինքն այդ շրջանի գիրքերը կը վկայեն, Թէ Հռովմ-

մէհական կայսրութեան սահմաններուն մէջ յունարէն լեզուն միակ իրատու յոգով զգային լեզուն եղած է :

Քրիստոսի յայտնուած օրերուն եւ անկէ ետք, յունարէնը դեռ կը սրահէր իր տիրապետութեանը արեւելքի եւ արեւմուտքի, ինչպէս նաեւ Հիւսիսային Ափրիկէի մէջ :

Նոր Կտակարանի քանեօթը զիրքերը Առաջին եւ Երկրորդ Դարերուն՝ առաւելապէս զրուեցան Աղեքսանդրիոյ յունարէն բարբառով :

Կ'ընդունինք թէ լեզուի անյաղթելի դժուարութիւններ ունի Նոր Կտակարանը, եւ վստահօրէն որքան ալ քաջամուտ ըլլայ մէկը, բնազրի լեզուին պիտի չկրնայ սալ հարիւր տոկոսով հարազատ թարգմանութիւն մը : Եւ որոշուն փորձինք բժարինդրօրէն հաւատարիմ՝ մնալ բնազրին, այնքան պիտի տուժէ թարգմանութեան լեզուն իր վայելուչ արտայայտութենէն :

Թէեւ մեր անդուպական թարգմանիչները ամէն բժարինդրութիւն ի գործ դրին մէն մի բառը իր հարազատ նշանակութեամբ թարգմանելու, եւ եթէ կատարելապէս չյաջողեցան, բայց կրցան սալ՝ աշխարհի այդ յիտամբնաց օրերուն Աստուծոյ Գիրքը՝ հայերէն այնպիսի լեզուով մը, որ կրնանք բնել կի գերազանցէ բնազիրը իր յատկութեամբ, իր քերականութեամբ եւ իր արտայայտութեան հրապոյրով :

Մեր զխտողութիւններուն մէջ կրնայ ըլլալ, որ տեղ տեղ մենք ալ մտլորած ըլլանք, քանի որ մեր ալ ըրածը փութամակի ուսումնասիրութիւն մըն է, բայց ինչ որ ըրինք ներկայ զրութեամբ կրնայ օգտակար ըլլալ ուրիշներու, եւ մասնաւորաբար անոնց՝ որոնք յառաջիկային պիտի կոչուին նորադոյն հայերէնով Նոր Կտակարանի թարգմանութեան պատասխանատու գործը ստանձնելու :

Ստորեւ կու տամ Մարկոսի Աւետարանին մէջ եղած շեղումները, նըկատի ունենալով միայն զբարբար Նոր Կտակարանը :

Գլուխ Ա. Համար 6-ին մէջ՝ Եւ կերակուր նորա, պէտք է ըլլայ՝ եւ ան կ'ուտէր :

Գլուխ Ա. Համար 14-ին մէջ՝ Զաւետարան Աստուծոյ, պէտք է ըլլայ՝ Աստուծոյ Թագաւորութիւնը :

Գլուխ Ա. Համար 15-ին մէջ՝ Հասեալ է, պէտք է ըլլայ՝ մտնեցալ :

Գլուխ Ա. Համար 20-ին մէջ՝ Զհետ նորա, պէտք է ըլլայ՝ անոր ետեւէն :

Գլուխ Ա. Համար 24-ին մէջ՝ Որ աղաղակեաց, պէտք է ըլլայ՝ եւ աղաղակեց :

Գլուխ Ա. Համար 27-ին մէջ՝ Հծծել ընդ միմեանս, պէտք է ըլլայ՝ կը զիճէի՞մ իրարու հետ :

Գլուխ Ա. Համար 28-ին մէջ՝ կը պակսի ամբիջապէս մակրայը :

Գլուխ Ա. Համար 31-ին մէջ՝ նոյնպէս կը պակսի շուտով մակրայը :

Գլուխ Ա. Համար 34-ին մէջ՝ Եւ բժշկեաց բազում հիւանդս, պէտք է ըլլայ՝ եւ բժշկեց շատեր :

Գլուխ Ա. Համար 36-ին մէջ՝ Եւ գնաց զհետ նորա, պէտք է ըլլայ՝ վազեցի՞մ կամ շտապեցի՞մ անոր ետեւէն Միմոնը եւ իրեն հետ եղողները :

Գլուխ Ա. Համար 38-ին մէջ՝ Եկայք երթիցուք, պէտք է ըլլայ՝ երթամք առանց Եկայք-ի :

Գլուխ Ա. Համար 45-ին մէջ՝ Մատոյ վան սրբութեան քո պատարագ, պէտք է ըլլայ՝ տուր մաքրութեանդ համար ինչ որ հրամայեց Մովսէս:

Այս նկատողութիւնները յատուկ են միայն Մարկոսի Աւետարանին Գլուխ Ա-ին մէջ եղած շեղումներուն: Նկատի չենք առած բառերու եւ բայերու հոլովման եւ խոնարհման տարբերութիւնները, որ թարգմանութեան մէջ կ'երեւին: Ետո մը համարներու մէջ Սահմանական Ներկան եղած է Անցեալ Անկատար, կամ Անցեալ Կատարեալ եւ կամ Ապառնի:

Ճիշդ է թէ Վիեննա տպուած Ատտաճառունչի Աւետարանական Ընկերակցութեան՝ յունարէն բնագրէն թարգմանուած՝ Նոր Կտակարանի աշխարհաբար հրատարակութեան մէջ բնագրին հաւատարիմ ըլլալու բժախնդրութիւնը նկատելի է, բայց դորժածուած հարեքնը ո՛չ քերականութիւն ունի, ո՛չ շարադրութիւն, ո՛չ խօսքի միութիւն եւ ո՛չ ալ դադարաբար յատկութիւն:

Կը ներկայացնենք յունարէն բնագրէն թարգմանելով Մարկոսի Աւետարանին Ա. Գլուխը, միեւնոյն ատեն տալով իրաքանչիւր համարին մեկնութիւնը:

Կը խոստովանենք թէ մենք ալ հարիւր տոկոսով չկրցանք հաւատարիմ մնալ բնագրին եւ հարկադրուեցանք որոշ տեղեր՝ ընդգծուած բառերով, որ մերն են, բացառապէս համարին մէջ նկատուած դադարաբար անսրբութիւնը:

Ա Ե Տ Ա Ր Ա Ն Ը Ս Տ Մ Ա Ր Կ Ո Ս Ի

Գ Լ Ո Ի Ե Ա.

ՅՈՎԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ՈՐՊԷՍ ՅԱՌԱՋԸՆԹԵՍ: ԲՐԻՍՏՈՍ ՄԿՐՏՈՒԹԻՐՆԸ ԵՒ ՎԱՐՊԱՊԵՏՈՒԹԻՐՆԸ: ՋՈՐՍ ԱԵԱԿԵՐՏԵՆԲՈՒ ԿՈՉՈՒՄԸ: ԼԻՒԱՆՎՆԵՐՈՒ ԵՒ ԴՈՒԱԼԱՐՆԵՐՈՒ ԲԺՇԱՌԹԻՐՆԸ:

Թ ա ր գ մ ֆ ո ն ի թ ի ւ ճ

Մ ե կ ն ո թ ի ւ ճ

1. Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Փրփրառսի Աւետարանին սկիզբը:

Աստուծոյ մարդացած Որդւոյն Յիսուս Բրիտանի վաղատեան թերկարեց բարը, առաջին անգամ արուեստ երկրի բնակիչներուն Յովհաննէսի կողմէ:

2. Ինչպէս գրուած է մարգարէներուն մէջ, Ահա ես կը դրկեմ քեզմէ՝ առաջ իմ դեպքանս որ քու ճամբադ պիտի պատրաստէ քու առջեւեղ:

Աւետարանին սկիզբն եղաւ Յովհաննէս Մկրտիչ, որ համաձայն Մարգարէի մարգարէի գուշակութեան, կ'ըսէ. Ահա առաջ, ես իմ պատգամաւորս կը դրկեմ նախապէս եւ քեզմէ առաջ, որ պիտի զանաբանէ իմարդոց հոգիները, որպէսքի անոնք ընդունին քեզ որպէս իրենց Փրկիչը:

3. Անապատին մէջ ձայն մը կը կանչէ, -Պատրաստեցէ՛ք Տիրոջ մամբան, եւ հարթեցէ՛ք անոր շաւիղները:

Եւ այդ դրկուածը ուրիշ մէկը չէ, էթէ ոչ այն, որուն մասին Ետայի մարգարէն իսկ, հետեւեալը, Պատրաստեցէ՛ք համարս

Պ. Ա. Ահա ք հրեւիք, առջեւեղ. յոանտին բրո'սորո կը նշանակէ անմ. դէմք. պէտք թ ի յանչ սմճեղ արաք. քեզմէ առաջ:

4. Յովհաննէսն էր, որ անապատին մէջ կը մկրտէր ու կը քարոզէր ապաշխարութեան մկրտութիւնը մեղքերու քաղութեան համար:

5. Եւ Հրէաստանի ամբողջ երկիրը ու Երուսաղէմացիները կ'երթային անոր եւ իրենց մեկէքը խոստովանելով բոլորը կը մկրտուէին Յորդանան գետին մէջ:

6. Յովհաննէս հազած էր ուզտի մազ ու մէջքին ունէր կաշիէ գօտի մը, եւ կ'ուտէր մարտիս ու վայրի մեղր:

7. Կը քարոզէր ու կ'ըսէր. իմ ետեւէս կու գայ ինձմէ աւելի զօրաւորը, որուն ես արժանի չեմ ծոնելու եւ փակելու իր կօշիկներուն կապը:

8. Թէեւ ես մկրտեցի ձեզ ջուրով, բայց ան պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով:

9. Ու եղաւ, որ այն օրերուն Յիսուս եկաւ Գալիլիոյ Նազարէթէն ու մկրտուեցաւ Յովհաննէսէն Յորդանանի մէջ:

10. Ու երբ շտապով ջուրէն դուրս կ'ելլէր տեսաւ երկինքը պատռուած եւ Հոգին ազաւնիի պէս կ'իջնէր իր վրայ:

11. Ու երկինքէն ձայն մը եղաւ. Դուն ես իմ սիրելի Որդիս, որուն ես հաճեցայ:

ուրկէ պիտի գայ Տէրը: Հարթեցէք իր շաւիղները ուրկէ պիտի անցնի ձեր փրկութեան Առաջնորդը, այսինքն արմատախիլ ըրէք ձեր հողիներուն մէջ անած աւերիչ կիրքերու փուշերը, եւ ապաշխարութեամբ ու հաստքով դիմաւորեցէք Փառաց Քաղաւորը:

Եւ Յովհաննէս եղաւ Գրիստոսի Աւետարանին սկիզբը անապատին մէջ մկրտելով ու քարոզելով ապաշխարութեան մկրտութիւնը:

Եւ Հրէաստանի բոլոր բնակիչները ու Երուսաղէմացիները իրեն կ'երթային ու իրենց մեղքերը խոստովանելով կը մկրտուէին Յորդանան գետին մէջ:

Յովհաննէսի ամբողջ կեանքն ու արտաքին երեւոյթը կը կազմէին ներդաշնակութիւն մը իր քարոզութեան հետ: Ան հազած էր ուզտի մաղէ Հիւսուած հագուուս եւ մէջքին կապած էր կաշիէ գօտի մը: Իր սնունդը կը կազմէին Արարիոյ անապատներէն հովին բերած մարտիլը եւ ժայռերու ծերպերուն մէջ ամբարուած մեղրը:

Յովհաննէս կը քարոզէր ու կ'ըսէր. Ինձմէ յետոյ կու գայ զօրագոյնը, որ իր աստուածային բնութեամբ անհամեմատօրէն զերազաս է ինձմէ, ու ես արժանի չեմ նոյնիսկ անոր առջեւ ծոնելու եւ քակելու անոր կօշիկներուն կապերը:

Արդարեւ, ես մկրտեցի ձեզ ջուրով, բայց ան պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով, որով դուք պիտի վերածնիք ու արրուիք ձեր հոգեկան յերբերէն:

Ու այն օրերուն այնպէս պատահեցաւ, որ Յիսուս Նազարէթէն եկաւ ու մկրտուեցաւ Յորդանան գետին մէջ Յովհաննէսէն:

Ու երբ արտաբնօք ջուրէն դուրս կ'ելլէր, տեսաւ երկինքը պատռուած եւ Սուրբ Հոգին ազաւնակերպ կ'իջնէր անոր վրայ:

Երկինքէն ձայն մը լսուեցաւ, որ կ'ըսէր. Դուն ես իմ սիրելի Որդիս, որուն ես հաճեցայ: Սիրեցի զեզ որպէս մարդ եւ ամէն կերպով դուռնակութիւն տուիք ինձի:

12. Եւ Հոգին իսկոյն անապատի մէջ հանեց գայն:

13. Եւ քառասուն օր այնտեղ էր, անապատին մէջ ու կը փորձուէր սատամայէն: Գագաններուն հետ էր եւ իրեշտակները կը սպասարկէին իրեն:

14. Երբ Յովհաննէս իշխանութեանց յանձնուեցաւ, Յիսուս Գալիլիա եկաւ եւ կը քարոզէր Աստուծոյ քաղաքութեան Աւետարանը:

15. Կ'ըսէր թէ ժամանակը լրացած է ու մօտ է Աստուծոյ արքայութիւնը, ապաշխարեցէ՛ք ու հաւատացէ՛ք Աւետարանին:

16. Երբ Գալիլիոյ ծովուն մերձակայքը կը պտտուէր, տեսաւ Սիմոնը և Սիմոնի եղբայրը՝ Անդրէասը, որոնք ուռկանը ծովուն մէջ կը ձգէին, որովհետեւ ձկնորս էին:

17. Եւ Յիսուս ըսաւ անոնց. իմ ետեւէս եկէ՛ք ու ես պիտի ընեմ, որ դուք մարդու ձկնորս ըլլաք:

18. Եւ իսկոյն իրենց ուռկանները քողովով հետեւեցան իրեն:

19. Եւ տակաւ ատկէ յառաջանալով՝ տեսաւ Ջերեդիան Յակոբոսը եւ իր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք մառուն մէջ ուռկանները կը նորոգէին:

20. Իսկոյն գամոնք ալ կանչեց. եւ անոնք իրենց հայրը՝ Ջերեդիոսը աշխատաւորներուն հետ մառուն մէջ քողովով գացին անոր ետեւէն:

Յիսուս մկրտուելէն անմիջապէս ետք, Սուրբ Հոգիին մղումով առաջորդուեցաւ անապատ:

Քառասուն օր անապատին մէջ մնաց, փորձուեցաւ ու յաղթեց սատանային հրապուրել մատուցումներուն: Գագաններուն հետ ապրեցաւ, բայց վայելեց Հրեշտակներու ընկերակցութիւնն ու սպասարկութիւնը:

Յովհաննէս իշխանութեանց յանձնուելէ ու բարտը դրուելէ ետք, Գալիլիա եկաւ ու սկսաւ քարոզել, թէ մօտ օրէն պիտի հաստատուի Աստուծոյ թագաւորութիւնը:

Եւ կ'ըսէր թէ այլևս լրացած է ժամանակը Աստուծոյ կողմէ նշանակուած Մեսիայի ժամանումին եւ օրերը մօտեցած են: Մեսիան երկրի վրայ իր սուրբ ու երկնային կեանքով պիտի հաստատէ իր հոգեւոր առնը, իր եկեղեցին, որիկէ պիտի գայ փրկութեան ըստը բոլոր ապաշխարողներուն եւ իր Աւետարանին հաստատողներուն:

Երբ Յիսուս Գալիլիոյ ծովուն մօտիկը կը պտտուէր, տեսաւ Սիմոնը եւ Անդրէասը, որոնք երկու եղբայր ձկնորս էին եւ զբաղած էին այդ պահուն ուռկանը ծովուն մէջ նետելով:

Յիսուս ըսաւ անոնց. Ինձի հետեւեցէ՛ք որպէս իմ աշակերտներս ու ես մարդոց ձկնորս պիտի ընեմ: Այնպէս պիտի ուսուցանեմ ձեզի, որ դուք Աստուծոյ քարոզութեան ուռկանով կարենաք զբաւել ու բերել մոլորածները Տիրոջ հոգեւոր թագաւորութեան մէջ:

Եւ անոնք հնազանդեցան ու անմիջապէս իրենց ուռկանները ձգելով անոր ետեւէն գացին:

Եւ Յիսուս քիչ մը յառաջ երթալով տեսաւ Ջերեդիոսի տղան Յակոբոսը իր եղբոր Յովհաննէսին հետ, որոնք նոյնպէս նաւուն մէջ էին ու կը նորոգէին իրենց ուռկանները:

Եւ Յիսուսի կոչին անոնք եւս ընդառաջելով իրենց հայրը աշխատաւորներուն հետ նաւուն մէջ թողուցին ու իրենք հետեւեցան Յիսուսի:

21. Ու կը մտնեն կափառնայում: Եւ Յիսուս անվիշապէս Շարաթ օրն իսկ ժողովարան մտնելով կը քարոզէր:

22. Եւ կը գարմանային անոր վարդապետութեան. որովհետև կը քարոզէր իշխանութիւն ունեցողի պէս եւ ոչ թէ դպիրներու նման:

23. Եւ անոնց ժողովարանին մէջ պիղծ հոգիով մարդ մը կար, որ ազգակեց:

24. Եւ ըսաւ. Թող զիս, ի՞նչ կայ մեր և քու միջեւ Յիսուս նագովրեցի, զուն մեզ կորստեա՞ն մատնելու եւ կար, գիտե՞մ գուն ով էս, Աստուծոյ Սուրբը:

25. Եւ Յիսուս սաստեց անոր ու ըսաւ. Պապանձէ՛ եւ դո՛ւրս ել անկէ:

26. Ու պիղծ ոգին մտզին գայն գնցելէ ետք, մեծաճայն գոչումով դուրս ելաւ անկէ:

27. Եւ բոլորը գարմացան, այնպէս որ իրարու հետ կը վիճէին ու կ'ըսէին. Ի՞նչ է այս, ի՞նչ նոր վարդապետութիւն է ասիկա: Որովհետեւ իշխանութեամբ կը հրամայէ և դեւերն անգամ կը հնազանդին իրեն:

28. Եւ շուտով իր համբարը ելաւ Գալիլիոյ ամբողջ շրջանին մէջ:

29. Եւ փութով ժողովարանէն ելելով եկան Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ Սիմոնի եւ Անդրէասի յունք:

30. Եւ անմիջապէս ըսին իրեն Սիմոնի. գոհանչի՛ն. մասին, որ քերմով պառկած էր:

Ու երբ Շարաթ օր կափառնայում կը մտնեն, Յիսուս ուղղակի ժողովարան կ'երթայ ու կը քարոզէ:

Յիսուսի վարդապետութիւնը մեծ գարմանք ու հիացում կը պատճառէ իր ունկնդիրներուն: Որովհետեւ ան կը քարոզէր ոչ թէ բարբիներու կողմէ ընդունուած վկայութիւններու հիման վրայ, այլ կ'ուսուցանէր անոնց ճշմարտութիւնը իր աստուածային բնութենէն ներշնչուած իրրեւ հեղինակաւոր ու վաւերական աղբիւր:

Եւ ժողովարանին մէջ մարդ մը կար, որ կը գտնուէր պիղծ ու խորամանկ ուժի իշխանութեան տակ եւ որ բարձր ճանով դոչեց:

Եւ ըսաւ անոր. Ախտոս, ի՞նչ հասարակաց բան կայ մեր եւ քու միջեւ, Յիսուս նագովրեցի: Դուն մեզ կործանելու եկար: Գիտե՞մ զուն ով էս, մարդաբէտացած Մեախան, Աստուծոյ Սուրբը:

Եւ Յիսուս սաստեց ու ըսաւ անոր. Բեբանդ գոցէ ու դուրս ել անկէ:

Ու պիղծ ոգին զայն ուժգին ցնցելէ ետք, սաստիկ ճայն մը արձակելով դուրս ելաւ անոր մէջէն:

Եւ բոլորը ի տես այս հրաշագործութեան մեծ զարմանքով կը հարցնէին իրարու թէ ի՞նչ արտակարգ հրաշք է ասիկա, ի՞նչ նոր վարդապետութիւն է որ կը քարոզէ մեզի: Եւ ոչ միայն իշխանաւորի հեղինակութեամբ կ'ուսուցանէ, այլեւ կը հրամայէ պիղծ ոգիներուն եւ անոնք ալ կը ընտաղանդին իրեն:

Եւ անկէ ետք իր մեծ վարդապետի ու հրաշագործի համբարը տարածուեցաւ Գալիլիոյ բոլոր շրջաններուն մէջ:

Եւ իսկոյն ժողովարանէն ելան ու զային Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ, Սիմոնի եւ Անդրէասի տունը: | | |

Պետրոսի գոհանչը, արձուցնելով պատկած լիլլալով շուտով իմացուցին Յիսուսի:

31. Յիսուս անկողնին մտեցնելով՝ բռնեց անոր ձեռքը ու վերցուց, անմիջապէս ջերմը թողուց զայն, եւ ան կը ծառայէր անոնց:

Եւ Յիսուս անկողնին մտեցաւ, Հիւանդին ձեռքը բռնեց ու վերցուց զայն: Եւ նոյն վայրկեանին առջուկիւնը անցաւ եւ առողջ լուծիւնը բոլորովին վերադանելով, սկսաւ ծառայել անոնց:

32. Երբ արեւը մարը մտաւ ու իրիկուն եղաւ, իր քով բերին բոլոր հիւանդներն ու դիւահարները:

Իրիկունը երբ արեւը մարը մտաւ, իրեն բերին բոլոր Հիւանդներն ու դիւահարները:

33. Եւ ամբողջ ֆաղաքը հաւաքուած էր դրան առջեւ:

Եւ քաղաքին ամբողջ բնակիչները հաւաքուեք էին Պետրոսի տան առջեւ:

34. Եւ շատեր բժշկեց, որոնք գանգաւ հիւանդութիւններէ կը տառապէին: Բազում դեւեր դուրս հանեց և շքողուց որ պիտի ոգիները խօսին, որովհետեւ անոնք գիտէին, որ Գրքստոսն է ինք:

Եւ Յիսուս շատ մը Հիւանդներ բուժեց, որոնք կը տառապէին տեսակ տեսակ ախտերէ: Եւ նոյն ատեն այստեղիներուն մէջէն արտաքսեց դեւերը:

35. Եւ առտու՝ մթնշաղիին՝ կանգնեցաւ, ելաւ ու գնաց ամառի տեղ մը եւ հոն կ'ազօթէր:

Եւ առաւօտ կանուխ, լուսաբացէն առաջ, կանգնեցաւ ու դնաց ամառի տեղ մը և սկսաւ հոն ազօթել:

36. Անոր ետեւէն վագեցին Սիմոնը եւ իրեն հետ եղողները:

Յետոյ Յիսուսի ետեւէն շտապեցին Սիմոնը եւ իր ընկերները:

37. Եւ զայն գտնելով ըսին, թէ բոլորը քեզ կը փնտռեն:

Եւ երբ զտան զայն, ըսին թէ ամէնքը քեզ կը փնտռեն, եկուր եւ խօսէ ժողովուրդին, որ խանդավառուած է քեզմով ու լրեսել կ'ուզէ քեզ:

38. Յիսուս ըսաւ անոնց. Երբ անք մտաւալ գիւղաքաղաքները, որ հոն ալ ֆարոգեմ, քանի որ ասոր համար դուրս ելայ քաղաքէն:

Եւ Յիսուս ըսաւ անոնց. Երբ անք Հիմա այս շրջանի գիւղաքաղաքները, որպէսզի հոն ալ ֆարոգեմ, քանի որ քաղաքէն դուրս ելայ միայն այդ նպատակով:

39. Եւ կը ֆարոգէր ամբողջ Գալիլիոյ անոնց ժողովարաններուն մէջ ու դեւերը կ'արտաքսէր:

Յիսուս կը քարոզէր ամբողջ Գալիլիոյ ժողովարաններուն մէջ եւ նոյն ատեն կը զարմանէր իրեն բերուած դիւահարները:

40. Եւ անոր քով բոլոր մը կուգայ, ծուկի եկած կ'ազաչէ ու կ'ըսէ անոր. Եթէ դուն ուզես, կրնաս զիս մաքրել:

Եւ անոր մտեցաւ բորոտ մը, աղաչեց ու ծուկի եկաւ անոր առջեւ եւ ըսաւ. Եթէ զուն ուզես, կրնաս զիս բուժել:

41. Եւ Յիսուս գրաց, ձեռքը երկարեց ու դպաւ անոր, և ըսաւ. Կուգեմ, մաքրուէ՛:

Եւ Յիսուս մեղքացաւ ու ձեռքը անոր վերայ դնելով ըսաւ. Կուգեմ որ մաքրուես:

42. Եւ այս ըսելով բորոտութիւնը անմիջապէս գնաց անկէ ու մաքրուեցաւ:

Ու երբ Յիսուս ըսաւ թէ կ'ուզեմ որ մաքրուես, շուտով բորոտութիւնը դնաց յորայն ու մաքրուեցաւ:

43. Եւ խստութեամբ սաստելի՛ ետք, իսկոյն դուրս հանեց զայն ու ըսաւ անոր.

44. Զգուշացի՛ր, մէկուն չըսես, այլ գնա՛ եւ ցոյց տուր դուն քեզ քահանային եւ տո՛ւր անոր մաքրութեանդ համար ինչ որ հրամայեց Մովսէս որպէս վկայութիւն անոնց:

45. Բայց ան՝ երբ դուրս ելաւ, սկսաւ շատ բան յայտարարել եւ Յիսուսի խօսքը տարածայնել, այնպէս որ այլևս չէր կրնար յայտնապէս քաղաք մտնել, այլ կը մնար ամալի տեղեր ու ամէն կողմէ կու գային իրեն:

Յիսուս խստօրէն ազդարարելէ ետք, որ չտարածայնէ կատարուած հրաշագործութիւնը, դուրս հանեց զայն իր եղած տեղէն:

Եւ Յիսուս ըսաւ անոր. Զգոյ՛ջ եղի՛ր, որ մարդու բան չըսես, այլ ուղղակի դնա քահանային եւ տուր անոր դարձանումիդ ընծան, զոր պատուիրեց Մովսէս Հրեաներուն վկայութեան համար, որ դիտնան թէ դուն ալ կրնաս մաքրուիլ:

Բայց անիկա երբ դուրս ելաւ, մտցաւ Յիսուսի ազդարարութիւնը եւ սկսաւ ամէն կողմ տարածայնել անոր խօսքը, այնպէս որ Յիսուս ա՛լ չէր կրնար յայտնի կերպով քաղաք մտնել, որովհետեւ իր երեւումը առիթ պիտի տար ժողովրդային ազմկալից ցոյցերու: Մնաց քաղաքէն դուրս ամալի տեղեր, ուր ամէն կողմէ մարդիկ կու գային:

ՎԱՐԴԱՆ ՔՆՆՅ. ՏԻՒԼԿԷՐԵԱՆ